

կագոյնքն են . «Պիտի երթայ այն ճարտարաբանելու արհեստին մէջ տգէտը , պիտի երթայ իր բիրտ զուրցուածքներովը , իր օտարականի յայտարար ոճովը , պիտի երթայ այն կրթեալ Յունաստանին մէջ որ քերթողաց և ճարտասանից մայրն է , և աշխարհքի դիմակալովինը բանի տեղ չդնելով՝ այնչափ եկեղեցիներ պիտի կանգնէ որչափ աշակերտ որ Պլատոն չէր կրցած ստանալ իր այն պերճախօսութեամբը զոր աստուածային կ'անուանեն : Պիտի քարոզէ զթիսուս յԱթէնս , և Աթենքի ատենականերէն իմաստնագոյնը պիտի անցնի Արիսպագոսէն այս բարբարոսիս դպրոցը : Ա՛լ աւելի առաջ պիտի մղէ իր երկրակալութիւնքը . պիտի կործանէ առ ոստ Փրկչին Հռովմէական խուրձերուն վեհութիւնը յանձն փոխանակի բդեշխի մը , և պիտի դողացընէ իրենց ատեաններուն մէջ այն դատաւորները՝ որոնց առջեւ կը քաշեն զինքը : Հռովմ իսկ պիտի լսէ իր ձայնը . և օր մը այս աշխարհատիկին քաղաքս իրեն շատ աւելի պատիւ պիտի սեպէ իր քաղաքացիներուն գրուած Պողոսի մէկ թղթոյն ոճը՝ քան թէ այնչափ գերահոչակ ճառախօսութիւնները զորոնք լսած է իր կիկերոնէն » :

Ի՞նչ բարձրութիւն մտածութեանց . ի՞նչ պերճութիւն ձեւրու և բացատրութեանց . ի՞նչ մեծութիւն այն Հռովմայ խուրձերուն և Աթենքի Արիսպագոսին ընդդիմադրութեանը մէջ որ կը խոնարհին անծանօթ և գուեհիկ մարդու մը անոն և անարուեստ խօսքերուն առջեր : Ո՞րչափ ծանրութիւն կու տայ Պոսիւէի պատճառաբանութեանը տկարութեան յաղթութիւնը զօրութեան և ուժոյ վըրայ , Առաքելոյն քարոզութեանն աստուածային ըլլալը հատատելու համար : Ինչպիսի գոռողութեամբ այն իր պերճախօսութեանն համար համբաւեալ Պոսիւէն՝ ոտքի տակ կ'առնէ պերճախօսութիւնը : Երանի անոնց որ լսեցին այս խօսքերս , վասն զի մարդկային ճարտասանութիւնը ոչ երբէք այսչափ բարձրացաւ . ևս առաւել երանի անոնց

որ զուր տեղը չլսեցին այս խօսքերը և ձեռնատու եղան՝ ինչպիս ամենքն ալ եղան իրաւցընէ՝ այս ուղղափառ եղբայր սիրութեան գործոյ : Այս բեղնաւոր պերճախօսութիւնը կը ծնանէր աւետարանական պերճախօսութեան ճշմարիտ պտուղները , այսինքն ողորմութիւնն և առաքինութիւնը , և այս պահնչելի ցողոյս տակ չմնաց ամուլ թվենի :

Կը շարունակուի :

Հ. Յ. Թ.

Տղու մը գիշտը .

Լամոն անունով հովիւ մը հետևեալ կերպով գտաւ պղտիկ տղայ մը՝ զոր իր այծերէն մէկը կը մնուցանէր : Այծերը արածելու տեղւոյն քովերը անտառ մը կար , և անոր քով ուրիշ խիտ անտառիկ մը որ շորի ծառերով , բաղեղներով և ուրիշ պատատուկ ու խտացիչ թուփերով լեցունէր , և այնպիսի զարմանալի կերպով մը ձեացած էր այս պղտիկ անտառը որ տեսնողը կը կարծէր թէ մասնաւոր պատրաստուած հիւղիկ մ'էր այն : Եւ ահա այս պղտիկ հիւղիկը ընկեցիկ տղու մը բնակարան եղած էր , ուր Լամոնին այծերէն մէկը՝ զոր ամենէն աւելի կը սիրէր , սովորութիւն ըրեր էր շատ անգամ՝ այն պղտիկ հիւղիկը երթալու , և օրուան մեծ մասը հոն կ'անցնէր , առանց տեսնուելու , որով և իր ուլը երեսի վրայ ձգած՝ կը նայէր որ կաթը տղուն տայ . երկայն ատեն քովը կենարով կը հսկէր անոր վրայ : Բայց Լամոնին գութը շարժելով անխրնամ ուլին վրայ , ետեւ եղաւ դիտել և իմանալ թէ այծը ուր կ'երթայ : Օր մը կէսօրուան դէմ մինչդեռ բոլը հօտը շուրջի տակ քաշուած էր , տեսաւ լամոն որ այծը հօտէն բաժնուեցաւ . կամացուկ մը ետեւէն գնացու ու տեսաւ , որ մէկէն ծառերու ետեւ անցաւ և մացառուտէ մացառուտ արտորանօք ցատկուտելով և չորս զին նայելով և խորտուբորտ տեղերէ քալելով

առաջ կ'երթար խոտոր ճամբաներ բըռ-
նելով, որպէս զի հովիւը չկարենայ իր
հետքերուն ետևէն գտնալ զինքը. բայց
հովիւը ամեննեին աչքէն չիփախցնելով
այծը, անդադար կը դիտէր և տեսաւ որ
վերջապէս թիթերու մէջ մոտաւ. և գնաց
տղուն քով, ստինքը բերանը դրաւ որ
ծծէ, և այնպէս կեցաւ ինչուան որ տղան
կշտացաւ. ետքը խանդակաթ մօր մը
պէս, մերթ ձայներ հանելով՝ բոլորտի-
քը կը պտըտէր, և մերթ լզելով կար-
ծես թէ կը զբաղեցընէր զտղան: Լամնն
մեծաւ զարմացմամբ մտաւ պղտիկ ան-
տառին մէջ ու տեսաւ որ պղտիկ մանչ
տղայ մ'էր, այնպէս փափկիկ, կայտառ
ու գեղեցիկ, որ կարծես թէ այն խո-
տերուն մէջ բուսած սիրուն ծաղիկ մըն
էր. տեսաւ որ լաթերը կոկիկ ու զար-
դարուն բաներ էին. վրան չուխայէ ըզ-
գեստ մը կար, վիզը ոսկի օղ մը և մէկ
կշտէն ալ պղտիկ փղոսկրէ դաշնակ մը
կախած. այս բաներս տեսնալով՝ միտ-
քը դրաւ թէ անշուշտ աղնուականի մը
զաւակ է. բայց խելքը չէր հասներ թէ

ինչպէս աղնուականի մը տղայ այսպիսի
խեղճութեան վիճակի մէջ ձգուած ըլ-
լայ:

Լամնն առջի բերանը մտածեց որ վը-
րայի զգեստը ու զարդերը առնու ու
տղան հոն ձգէ. բայց ամաչելով՝ որ այ-
ծը իրմէ աւելի մարդասէր պիտի գըտ-
նուի, սպասեց որ գիշերը վրայ հասնի
և այն ատեն տղան իր զգեստովը, զար-
դերովը և այծն ալ միատեղ առաւ տա-
րաւ իր Միրտալէ կնոջը: Միրտալէ տես-
նալով զարմացաւ մնաց. և ետքը ինքն
իրենը գալով, ինչ, այծերն ալ տղայ
կը ծնանին եղեր, ըստաւ. ան ատեն լա-
մնն ամեն բան տեղն 'ի տեղ պատմեց
անոր և թէ ինչպէս այծը կը խնամէր
զտղան. և առ զթոյն չիկրցաւ տղան
հոն թողուկ որ մեռնի: Վերջապէս այր
և կին մէջերնին որոշեցին որ զգեստը և
զարդերը ծածուկ պահեն ու իրենց որ-
դեգիր ընեն. և այծուն վրայ ալ մաս-
նաւոր խնամք ունենան և տղուն անունն
ալ հովուական անուամբ Դափնի դրին,
որպէս զի անծանօթ մնայ:

ԱՄԱՆՈՐ

Որպէս ի նշոյլ արփիասկիզբն այգուն աստեղ,
Ծաղիկ հովտին, տունկ ամենայն դալարագեղ,
Հզգեշերոյ մերկեալ ըզսուգ, զըստուեր մըթին,
Լուսակարկաջ առաւօտեն ի յերփն յերփին.
Բնութեան հանգէտ եւ տիեզերք ահաւանիկ
Զուարթ առնուն փայլ, զի նոր կենաց քաղցր աւետիք
Առ քո գալուստ, ով ամանոր, ծնունդ յաւերժից՝
Սլացեալ թեթեւ գայ յերկնից,
Աշտարակաց ի ծայրից :

Ի քաղցրալուր ձայն աւետեացդ, ով ամանոր,
Որ ընդ երկիր ողբանըւագ գանգէր յառաջ,
Հզգրաւ զուժեալ հընոյ ամին արդ անցաւոր
Համբառնամք զաչ՝ հատեալ զմահու մըրմունջ նըւաղ,